

## ՔՆՆԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայ Եկեղեցւոյ Տօնացույցը

(Ծար. Բազմ. 1993, էջ 7-32)

### Յ. ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐԻ ՏՕՆԱՄԱԿԸ

ԺԱ. Դարու վերջերը, Գրիգոր Վկայասէր իր աշակերտ Կիրակոսի հետ կը թարգմանէ սուրբերու վարքեր, որոնց հայերէն վարքերը չկային եւ դանոնք հաւաքելով կը կազմէ Տօնամակ կոչուած հաւաքածոն, նման Սողոմոն Մաքենոցաց վանահօր կազմածին, որուն վրայ Աստոմայ վանքին Գապիկ վանահայրն ալ յաւելումներ ըրած էր. եւ հուսկ Գրիգոր Վկայասէր կու գայ ամբողջացնելու: Ահա անոր յիշատակարանը. «Տեղեկագիր յօրինման Տօնամակին Գրիգորիսի վկայասիրի ի թուին Հայոց ՈՀԹ» (679+551=1230):

«Այս ինչ կայ ի գիրս: Եւ այս է յիշատակարան տաւնից տէրունականաց եւ սրբոց Աստուծոյ, ցուցմամբ աւուրց հոռոմի ամսոց, ըստ իւրաքանչիւր սրբոց հանդիպմամբ չարչարանաց կատարման եւ կամ ըստ խաղաղական ելից հանգստեան մարտիրոսաց եւ հայրապետաց սրբոց, որք հաճոյացան Աստուծոյ նեղ եւ անձուկ ճանապարհան Քրիստոսի. զոր ես Գրիգորիս ծառայ Աստուծոյ, եւ դիտապետ Հայաստան ազգիս, համարձակեալ վասն սիրոյ վկայից Քրիստոսի, յաւելի ի նախակարգեալ տաւնսն հոռոմի ամսոց, ընտրեալ ի Տաւնամակաց յոքունց զսակաւս, որ ի բազմաց անփոյթ էր լեալ: Եւ մեք աշխատեալ զայսպիսի համառաւտահաւաք Տաւնամակս գրեցաք ի պայծառութիւն եկեղեցւոյ: Զոր ցանկ ընթերցցի ի նմա, ի ժամու սոսկալի պատարագին, զոր մի՛ ոք աւելորդ վարկցի. զորոց զվարս քաղաքավարական պատմութեանց, որ ոչ զոյր առ մեզ հայ զրով, մեք աշ-

խատութեամբ թարգմանեալ ի յունականէն ի մերս զիր եւ բառ: Վասն որոյ աղաքիմ սրբովք վկայիւքս զամենեսեան առ հասարակ, մի՛ անփոյթ առնել զմեր աղէտանջ երկս աշխատութեան, այլ ընդարինակել զաղափարաւ եւ զրելով պահել յամենայն սուրբ եկեղեցիս, եւ անխափան առանց յերկուանալոյ կատարել զկանոն ընթեցուածիս ի տաւնս յիշատակի սրբոցն: Եւ որ ոք զբէ զգիրս զայս, աղաչեմ գրել ի գլուխս զրոցն եւ զ Գրիգորի համանուն իմ զդոյցն բան յիշատակի մերոյ, եւ աղամիթիք յիշել ի Քրիստոս զարարող զրոցս եւ զ Գրիգորի համանուն իմ եւ զհամազգի, որ եւ զրիչ եւ յաւրինիչ զրոցս, յիշեսչիք ի Քրիստոս. եւ որք յիշէքը՝ յիշեալ լիջիք աւրհնութեամբ ի Տէր: Յիշեա Տէր եւ սղորմեա՛: Յեսոյ կայ Կիրակոսի յիշատակարանը.

«Ես Կիրակոս արուապ զիտնական եւ անարժան ծառայ Աստուծոյ, ծանուցանեմ ձեզ վասն սուրբ կտակիս, Տանամակի եկեղեցւոյ սրբոյ եւ աստուածայնոյ յիշատակի: Որպէս գիտէքդ ի սկզբանէ Հաւատոց մերոց, մեր ուղղակաւան ազգիս արամեան, որդիացեալք աշակերտութեամբ սրբոյն Գրիգորի աստուածանման Լուսաւորչին մերոյ, Համաւրէն ամենայն սրբովք, որ եղեն յազգս մեր հաճոյ Աստուծոյ, զայս զրոյ եկեղեցւոյ անփոյթ արարին զասն ժամանակին. եւ մեծ եւ աստուածային տաւնքն Խաչի կամ Աստուածանի, վկայիցն եւ սրբոց Հայրապետացն, Հարցն եւ ճգնաւորացն եւ կուսանացն վկայիցն, անփառաւոր եւ անկատար եւ անյարմար լինէր առանց այս զրոց: Ապա Հոգին սուրբ ազգեաց սուրբ Հայրապետին Գրիգորիսի աստուածասիրի եւ վկայասիրի, եւ նոր սկսեալ յաւրինեաց զաս ըստ ամենայն տաւնից արժանապէս ի դէպ սաղմոսիք եւ ընթեցուածովք աստուածափաւսիք: Բայց ոչ ի գլուխ աւարտեաց զամենայն՝ զոր պարտ եւ արժան էր տաւնելոյ: Ապա ինձ, որ միշտ ընդ նմա էի, եւ յամենայն իրս աստուածային կցորդ եւ յորդորիչ, եւ փոյթ յաշխատութիւն հոգնորաց, եւ Աստուծոյ սիրելեաց, հոգ եզ ի վախճանելն իրում՝ մի՛ անփոյթ առնել զսմանէ, այլ յանկել ընթեցուածովք ըստ արժանին. զոր եւ արարի: Զի Հարկ եղեալ մեզ յԱստուծոյ տաւնել զսոսա, եւ է այսպէս. քառասուն եւ վեց տաւն սուրբ Հայրապետն կարգեաց եւ երեսուն եւ տրուսու յաւելի: Որ լինին եւթանատուն եւ վեց, զորս բոլոր արւոյն բաւական համարեցաք ընթեցուածովքն եւ մարտիրողաւոն տաւնալուսին լինի, եւ է որ երեքտասան. եւ տաւնքն կարծ տարին յաւելուն. զորք զերկուսն ի մի տաւնեցէք Գ եւ Դ: Եւ այսպէս զրնաւն ի գլուխ տարէք. զի ըստ Հաւատոց մերոց եւ տաւնք սրբոցն պարտ է որ կատարին: Իսկ զի սկզբնից սրբոց եւ աստուածասիրաց զրեցի՝ զի մի՛ Հայրիցիք ի ծոյլ եւ ի յորովայնամոլ կրաւնաւորսն եւ ընդ նոսին կուրընչիցիք ի կենացն Աստուծոյ, այլ սրբոց նմանել մեծ փափակմամբ տաւնենչիք. մեք զընթեցուածքն առատապէս որիչ որիչ եղաք ըստ ամսոյն, զի մի՛ աղքատ եղիցի կարգք եկեղեցւոյ: Հարկ եւ հրաման

ունիք յԱստուծոյ զսակաւ յիշատակարանս խրառու ի գիրսն, զոր նոռ-  
բողեցէք յաւրինակել. որպէս եւ զհոգեւոր Տեառն յիշատակ ի նոր գիր.  
եւ ի վերայ ամենայնի զմեզ զերեքեանս ի նոյն. զսուրբ կաթողիկոսն,  
եւ զահամանուն կարեւոր իւր Գրիգորիս եւ զիս զԿիւրակոս յիշեսչիք  
առաջի Քրիստոսի ի սուրբ խորհրդին, եւ ի խորոց սրաէ խաղաղութիւն  
խնդրեցէք ի Քրիստոսէ, եւ նոյն ինքն Յիսուս Քրիստոս ամենեցուն  
ողորմեացի եւ արժանի արացցէ արքայութեան երկնից, որում փառք  
յաւիտեանս»<sup>53</sup>:

Ուրիշ ձեռագրի մէջ կը կարգանք նոյն ինքն Գրիգորիս Վկայասէրի  
Հետեւեալ յիշատակարանը. «Ես Գրիգոր մեղապարտ, ծառայ Աստու-  
ծոյ, բնակելով ի վանս, որ յանուն սրբոցս, եւ զի ոչ զոյր վկայարա-  
նութիւն սոցա ի լեզու Հայերէն, անփառունակ իմն կատարիւր յիշա-  
տակ սրբոցս: Ապա Հոգ ի մտի եղի զոցա վկայարանութիւնս, եւ  
յուգեալ ի բագում քաղաքո՞ ոչ գոտի: Ապա դէմ եղեալ զնացի ի հրա-  
չակաւորն Կոստանդնուպոլիս եւ Հանդիպեալ անդ ըստ տեսչութեան  
Աստուծոյ քահանայ մի, ըստ նիկիւրական Հաւատոցն, Ժաւոժ անուն,  
եւ ի ձեռս նորա թարգմանեալ զվկայութիւն սրբոցս, բերի ի վանս  
սոցա»<sup>54</sup>:

Այս երեք յիշատակարաններէն կ'իմանանք թէ Գրիգոր Վկայասէր  
տեսնելով թէ իր բնակած վանքին մէջ յիշատակուած սուրբերուն վկա-  
յարանութիւնները կը պակսէին Հայերէն լեզուով, Հոգ տարած է գրտ-  
նելու զանոնք, զոնէ յունաքէն լեզուով, եւ թարգմանել. այս նպա-  
տակով ան Կ. Պոլիս գացած եւ հոն գտնելով՝ թարգմանած է եւ բերած  
իր գանքը: Եւ իր աշակերտը Կիրակոս լրացուցած է անոր կիսատ թողած  
գործը:

Հստ Կիրակոսի յիշատակարանին, Վկայասէր 46 սուրբերու վար-  
քերը թարգմանած էր, իսկ ինքը երեսուն հատ, որով 76 սուրբերու  
վարքեր կ'աւելնային հին Տօնամակին վրայ: Գրիգորիս Վկայասէրի եւ  
Կիրակոսի կատարած գործը կը կայանար ոչ թէ նոր սուրբեր աւելցնել  
տօնացոյցին վրայ, այլ տօնացոյցի մէջ եղած 76 սուրբերու վարքերը  
յունարէնէ թարգմանելով աւելցնել Տօնամակին կամ Ճառընաբիրին մէջ,  
եւ անոնց սուրբ գրային ընթերցուածները յարմարցնել ճաշոցի մէջ,  
որպէսզի պատարագի ընթացքին կարգացուէն:

Իսկ երրորդ անձը, որ Կիրակոսի յիշատակարանին մէջ կը յիշուի  
եւ է համանուն Գրիգորիս, որ կաթողիկոս ալ կ'ըսուի, անշուշտ Շնոր-  
հալիք եղայր, Գրիգոր Պահաւունին է, (1113-1166), որ փոքր Վկա-  
յասէր ալ կոչուած է, քանի որ մեծ Վկայասէրին գործին ամրողացման

53. ՍՍ.ԲԳՒՄԵԱՆ Հ. Բ., Մայր ցուցակ ձեռագրաց, Հու. Բ., Վենետիկ, 1914, էջ 1209-  
10; ՅՈՒԼՍէՓԵԱՆՑ Գ., Յիշատակարան Զեռագրաց, Անթիւսա, 1951, էջ 269-270:

54. ՅՈՒԼՍէՓԵԱՆՑ Գ., ամդ, էջ 257-8:

սատարած էր: Ուստի այս երեք անձերը ծիսական կարեւոր բարեհորոպում կատարած են սուրբելու վարքերը թարգմանելով և անոնց ընթերցուածներ կարգելով ձաշոցին մէջ ԺԱ-ԺԲ դարերու ընթացքին:

Այս վկայաբանութիւնները հաւաքուած են Տօնամակ կամ Ճառընտիր կոչուած հաւաքածոյին մէջ, որմէ ունինք հատ մը Ս. Ղազարու Մատենակարանը, թիւ 17, Ա. Ճառընտիր 1224 թուականէն<sup>55</sup>: Այս ձեռագրին մէջ այբուբենական կարգով շարուած են ներկայ տօնացոյցին սուրբերու վարքերն ու վկայաբանութիւնները: Հ. Ղ. Ալիշան հաւաքելով զանազան ճառընտիրներէ հրատարակած է երկու հատորներու մէջ՝ պահելով այբուբենական կարգը<sup>56</sup>: Լսուածններէն կը հետեւի, որ Գրիգոր Վկայասէր եւ անոր ընկեր՝ Կիրակոս, հայ տօնացոյցին մէջ սուրբերու վարքերը թարգմանած են եւ անոնց սուրբ գրային ընթերցուածներ յարմարցուցած, բայց տօնացոյցին վրայ նոր սուրբեր աւելցուցած չեն:

### Տէր Խորայէլի Յայսմաւուրքը

Տէր Խորայէլի մասին մեր ունեցած տեղեկութիւնները սակաւաթիւնն. անոնք ալ կու գան Յայսմաւուրքներու մէջ պահուած յիշատակարանէ մը, որ հոս կը հրատարակենք: «Արդ աղաչեմ երես անկեալ ըզ հանդիպողադ, զսակա յիշատակարանս ընթեռնույ առանց ճանձրութեան եւ լի սրտիւ զԱստուած ողորմին ասել, զի վասն այս յուսոյն գրեցի՝ զի եւ ձեզ ողորմեսցի Քրիստոս: Անսկիզբն եւ անժամանակն Աստուած ... Բայց մեր յիշատակեցուք զանուանս այնոցիկ, որ գրեալ է ի պարութիւն, որք ճանեան հոգեով եւ իմացան զսութիւն կենցաղոյս եւ թողեալ կամաւ զվայելչութիւն եւ զմեծութիւն եւ զիասուակն ունելով զյոյսն ամենեցուն Քրիստոս, եղեալ ընակեցան ի յայրս եւ ի ծերպս վիմաց. անդ բազում ճգնութեամբ անցուցանէին զամենայն ժամանակս կենաց իւրեանց ի ցուրտ եւ ի տաւթ եւ ամենայն փորձանաց սատանայի ժուժկալեալք լինէին: Նաև մարտիրոսք յաւժարութեամբ զիմէին ի սուր եւ ի հուր եւ ի յայլ ամենայն զարհուրելի տանջանս եւ ի սոսկալի. մատնէին զանձինս կամաւ, վարդագոյն արեամբ ներկեալս, զմահ ճաշակէին վասն երանաւէտ կենացն եւ անթառամ պատկացն արժանի լինէին. որ կայ պատմութիւն սոցա ի լիակատար ճառս սոցա: Զոր յետոյ կարգեալ եղեւ բովանագակ տաւնք սոցա աշխատութեամբ Տէր Խորայէլի ի խնդրոյ Զալալ Դոլային տեառն Խաչենոյ,

55. ԱԱ.ԲԳԻՒԵԱՆ Հ. Բ., Մայր Ցուցակ, Ս.Ա. Բ. էջ 1-36:

56. Վարդ եւ վկայաբանութիւնն Սրբոց, Վեհակ, 1874 (Ա. եւ Բ. Հատոր), հրա. Հ. Ղ. Ալիշան:

հրամանաւ Վանական վարդապետի եւ Հարազատին Գրիգորոյ Տէր իս-  
րայէլի: Զի նոքա հրամայեցին նմա Հայելով ի համբերութիւն եւ ի  
հնարիմաց գիտութիւն նորա, զի ջանս եղեալ գոցէ զաւը նահատա-  
կութեան սրբոցն, որ զրեալ կայ ի լիակատար պատմութիւն նոցա,  
համառաւտելով նմա զաքանչելի կատարուան նոցա: Եւ ընդ այլ կարգի  
եւ զայսմաւուրս, զոր միաշունչ եղեալ անսխալ զտարին կատարեն:  
Բայց ոմանք յանգէտ եղեալ հակառակին այսպիսի գեղեցիկ եւ սքան-  
չելի ընթերցմանց, որ յամենայն աւր զլսելիս մեր զարհուրեցուցանեն  
եւ զողումն ցաւագին տան անձանց մերոց եւ ճանաչել իմանամք թէ  
այսպիսեացն է արքայութիւնն Աստուծոյ: Եւ զայս մտաւ ածեալ խոր-  
հիմք թէ մեզ զի՞նչ լինիցի ծուլից եւ հեղղացելոց:

Այլ միայն յայս ապաւինեա՝ յաւագր սրաիւ տաւնելով զյիշատակ  
սրբոցն եւ բարեխաւս ունել առ Աստուծած, զի հաշտեցի ի մեզ եւ  
բարձէ զպատուհաս մեղաց մերոց: Տաւնք ըստ Հայոց եւ ըստ Հոռոմոց  
ամսոց, յիշատակ եւ վարք եւ վկայութիւնք ամենայն սրբոց, զոր կա-  
տարէ եկեղեցի ի փառս Քրիստոսի: Բայց գիտել պարտ է թէ այն որ ասէ  
յիշատակ՝ միայն յիշատակ է սրբոց ։ իսկ այն որ ասէ վարք՝ զայն յայտ  
առնէ թէ առաքինութեամբ եւ Հաճոյական վարուք ճգնեալ սուրբքն  
հանգևան ի Քրիստոս: Իսկ որ ասէ վկայաբանութիւն՝ յայտ առնէ թէ  
արեամբ նահատակեալ սուրբքն վկայութեամբ կատարեցան ի Քրիս-  
տոս: Եւ զուրք եղբարք, անխարդախ ընկալարուք սիրով եւ ընթերցեալ  
ուրախասչիք ընդ պսակիլ մարտիրոսացն, որք բարեխօս են առ Տէր  
փասն մեր, զի ընդ նոսին ընկալցուք զպակն անթառամ ի Քրիստոսէ  
Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեանս: Սրդ եղեւ կատարուան  
սուրբ գրոց ի թվին ՊՀԶ (1427) ի յանապատ Տրապիզոնու, ընդ Հո-  
գանեաւ սուրբ Փրկչիս, ձեռամբ անտրժան եւ մեղօք մեռեալ ոգւոյ  
Ղազար Ղրիմեցւոյ, զոր գրեցի զսա յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց եւ  
հարազատ եղբարք եւ ամենայն արեան մերձաւորաց . . . »<sup>57</sup>:

Այս յիշատակաբանին համաձայն Տէր Խորայէլ Խաչենի տէր Զալալ  
Դոլային խնդրանքին վրայ եւ Վանական վարդապետի ու իր եղբօր  
Գրիգոր եպիսկոպոսի հրամանով աշխատած է ստուգելու սուրբքրու  
մահուան թուականները եւ անոնց եղած ընդարձակ վարքերէն համա-

57. Յայսմաւուրք Տէր Խորայէլի, Զեռ. Մ. Ղազարու Մատ. թի. 631, թղ. 586-7: Կիրակոս  
Պատմէի Քանձակեցին ալ կը խօսի Տէր Խորայէլի մասին տարբեր անունով, այսինքն  
ե՛ղին կոչելով: Խաչենի իշխան Զալալ եկեղեցի մը չինել կու տայ Քանձամարի մօտ  
իրը ընտանեկան զամբանարան անոր նաւակառիքը կատարելու հրամար կը հրա-  
ւիրէ Վանական վարդապետը, եւ անոր աշակերտները. «Անդ էին, կը գրէ, եւ սուրբ  
վարդապետն Խաչենոյ Գրիգորին եւ Տէր Եղիկ, Հարազատը միմեաց»: (Տէ՛ս  
Պատմութիւն, Վենեսակ, 1865, էջ 147-8): Ցիշուած անուններէն յայոնի է որ  
Կիրակոս կը խօսի Տէր Խորայէլի մասին. միայն թէ անոր ձեռադրին մէջ Խորայէլ  
անունը համառատագրուած է ի՞նչ, որ տեղի տուած է ե՞ղիԱ անունին:

ուստի անոնց վկայաբանութիւնները, այսինքն վարքը։ Գործին վերնագիրը ըլլալու է՝ «Տաւնք ըստ Հայոց եւ ըստ Հռոմուց ամսոց, յիշատակ եւ վարք եւ վկայաբանութիւնք ամենայն սրբոց, զոր կատարէ եկեղեցի ի փառա Քրիստոսի»։ Ուրեմն սուրբերու յիշատակը, վարքը եւ վկայաբանութիւնները զրուած են ըստ Հայոց եւ Հռոմուց ամիսներու, այսինքն տօնացոյցի այն զոյգ կարգով, որ Առող Վարագացին դրած էր եւ զոր վերը տեսանք<sup>58</sup>։ Տէր Խորայէլի գործը համբերութեան աշխատանք եղած է այսու որ իւրաքանչիւր սուրբին նահատակութեան թուականը ճշտելով կարգի պիտի զնէր տօնացոյցին համաձայն։ Սակայն, Տէր Խորայէլի կարեւոր գործը տօնացոյցին նկատմամբ հետեւեանք է. ան Սարկաւագ Վարդապետի կազմած հաստատուն տոմարը կ'առնէ եւ Ցուցեան տոմարին հետ զուգահեռ կարգի կը դնէ տօնացոյցի հայ սուրբերու յիշատակի օրերը։ Այսպէս, Նաւասարդ մէկը միշտ կը սկսի Օգոստոս 11ին եւ անոր համաձայն տէրունական տօները եւ պահոց օրերը կը խանութին սրբոց տօներուն հետ հաստատուն եւ որոշ թուականներով։

Տէր Խորայէլի Յայսմաւուրքը կը սկսի Քաղոց ի՞ն եւ Յունուարի Ա. Մ. Բարսեղի վարքով։ Ընդհանրապէս յետ թուականը զնելու կը գրէ. «Յայսմ աւուր տաւն է» եւն։ Ասկէ ծագած պէտք է ըլլայ այս հաւաքածոյին անունը, այսինքն Յայսմաւուրք<sup>59</sup>։ Տէր Խորայէլի զլիաւոր գործերէն մէկն ալ պէտք է նկատել զոյգ ամիսները, Հայոց եւ Հռոմուցոցը, գործածելլը՝ ընդունելով Ցովհաննէս Սարկաւագի հաստատուն Տոմարը, ինչ որ նորութիւն մըն է։ Յաջորդաբար բոլոր Յայսմաւուրքները այս զոյգ ամիսները ըստ հաստատուն Տոմարին պիտի գործածեն։ Տէր Խորայէլ Խաչինի կողմէնը ծնած եւ սնած ըլլալով եւ Վանականի աշակերտած՝ ծանօթ էր Սարկաւագի Տոմարին, որ տակաւին շրջառութեան մտած չէր եկեղեցական տօնացոյցներու մէջ։ Ասոնցմէ ամէնչն հինը 1287ին զրուած, Դրազարկի տօնացոյցն է, որ այս երկու թուականները զուգահեռ կը գործածէ Սարկաւագի հաստատուն Տոմարին համաձայն, ինչպէս վերը տեսանք<sup>60</sup>։ Բայց Տէր Խորայէլ ժ՞գ. գարու առաջին կէսին կազմած էր իր Յայսմաւուրքը. ուստի հաւանաբար առաջինն էր այս զործածութեան։ Անչուշա այս իրողութիւնը պէտք է նպաստած ըլլայ տօնացոյցին հաստատուն ձեւ ստանալուն։

Սակայն, Յայսմաւուրքը ծէսին նկատմամբ ուրիշ նպաստ ալ բերած է, քանի որ ան եղած է տարւոյն ամէն օրուան համար սուրբերու

58. ԱնԱնեԱն Հ. Պ., ՔՅԱԿԱՅԻ Ակատողութիւններ, Բազմ. 1993, էջ 24։ (Առողմազիր Տօնացոյց)։

59. Յայսմաւուրք Տէր Խորայէլի, Կ. Պոլիս, 1834։ Հրտ. Գ. Փէշտիմալհան։ Այս հրատարակութիւնը հարացատ է, այլ խանուած ուրիշներու հետ։

60. ԱնԱնեԱն Հ. Պ., ամդ, Բազմ. 1993, էջ 31։ (Դրազարկի վանքին Տօնացոյցը)։

վարքեր ունենալ, որոնք ժամերգութեան ատեն պէտք էին կարդացուիլ։ Տէր հսրայէլ նախ նկատի առած է Տօնացոյցին մէջ արդէն մտած սուրբերուն վարքերը համառօտել՝ անոնց նահատակութեան թուականները ստուգելով եւ այսպէս կազմել ամէն օրուան համար ընթերցումի նիւթ։ Ինչ որ կ'երեւի այս նոր սովորութիւնը հաճելի չէ անցած շատերուն եւ անոր համար ալ երկար չէ տեւած։ Ինչպէս յիշատակարանին մէջ կը կարդանք. «Բայց ուժանք յանդէտնս եղեալ հակառակին այսպիսի գեղցիկ եւ սքանչելի ընթերցմանց»։ Բայց Յայսմաւուրքին մէջ նկատի առնուած չեն ոչ տնօրինական տօները եւ ոչ պահոց օրերը եւ Կիրակիները, որոնք սուրբի տօն չունին, եւ ինք այդ օրերուն ալ սուրբերու տօներ տեղաւորած է։ Մեր ունեցած Ձեռագրին մէջ, որ ինչպէս ըսինք Յունուար մէկով կը սկսի, յիշատակուած է Ծննդեան եւ Յայնութեան տօները Յունուար վեցին, Աստուածածնի Աւետման տօնը Ապրիլ վեցին։

Նոյն դարուն Կիրակոս Արեւելցին, Տէր հսրայէլի կրտսեր զաւունկերը, այսինքն Վանականի աշակերտութեան մէջ, նման գործ մը կը կատարէ պատրաստելով Յայսմաւուրք մը, որ կը սկսէր նաւասարդ մէկով, այն է հայադիր տօնացոյցին համաձայն, որուն առաջին օրը նաւասարդ մէկ կը տօնուի Յովհաննէս Կարապետի յիշատակի։ Եւ ինքն ալ կը հաւաքէ նոր սուրբերու վկայաբանութիւններ եւ կը ճոխացնէ իր Յայսմաւուրքը։ Աչա անոր յիշատակարանը։ «Համարձակեալ ես նուասս ծառայ ծառայիցն Աստուծոյ՝ Կիրակոս վարդապետ, ի թուականի հայոց ԶԲ (1253) աշխատեալ յաւելի ի տօնապատճառս ճառս համառօտս ՃԺԲ (Հարիւր եւ երկոտասան) նախակարգեալ հաւաքեալ յաստուածաշունչ գրոց...»<sup>61</sup>, եւ «Յուսովն Աստուծոյ եւ սիրով սրբոց նորա, նուասս ոգի Կիրակոս վարդապետ Արեւելցի, ի միասին հաւաքեցի զտաւնս սրբոցս Աստուծոյ, ըստ իւրաքանչիւր յիշատակի աւուրց։ Գրեցի եւ պատմութիւնս նոցա, որոց ոչ էր եղեալ ի գիրս Յայսմաւուրցն եւ խառնեցի ընդ նախակարգսն, եւ աղաչեմ զտաւնողսդ եւ զգորոշոց՝ զրել եւ զայս յիշատակ բանի, զի եւ դուք գրեսջիք ի գիրն կենաց, եւ որ բառնայ զմերս ջնջեսցի եւ ինքն ի զպրութենչն կենաց։ Եւ եղեւ իրողութիւնս այս ի թվիս ԶԲԸ (1269) յաշխարհիս Կիլիկեւոց, ի Սիս մայրաքաղաքի, ի թագաւորութեան Հեթմոյ եւ յառաջին ամի իշխանութեան որդույ նորին Լեւոնի, ԿԶ (66) ամի կենաց պանդիստւթեան մերոյ, յորում աւարտն եղեւ ի փառս Աստուծոյ յաւիտեանս։ ամէն։ Եւ ճառք, որք յաւելաք մեր ընդ հինն խառնեալ հարիւր եւ եօթանասուն (ՃՀ) անուամբն չնորչօքն սրբոց. ամէն»<sup>62</sup>։

61. ԱԼԻՇԱՆ Հ. Դ., Հայապատում, (Պատմիչք եւ Պատմութիւնք Հայոց), Վենետիկ, 1901, էջ 266-267։

62. Յայսմաւուրք Գ., Աստեմ. Ս. Ղազարի, Զեռ. թիւ 189, թղ. 516ա։ Տե՛ս ԱԼԻՇԱՆ Հայապատում, ամդ, Բ., էջ 538։ Եւ Անդամակենան ՄԱՅԻՍ, Յայսմաւուրք Ժողովածում, Երևան, 1982, էջ 147-8։

Կիրակոս Արեւելցին, որ Հ. Դ. Ալիշան եւ անոր հետեւելով Հ. Գ. Սարգիսին իրաւամբ կը համարին թէ ըլլայ Կիրակոս Պատմիչը, քանի որ ժդ. զարու կէսերուն ուրիշ Կիրակոս մը վնառելը աւելորդ է<sup>63</sup>: Կիրակոսի Յայսմաւուրքը կը սկսի Նաւասարդ մէկ եւ Օգոստոս 11ով, համաձայն Սարգաւազի հաստատուն Տօմարին: Իր երէց աշակերտակցին՝ Տէր Խորայէլինին հետ սարքերութիւնը այն է որ Կիրակոս Հայադիր տօնացոյցը գործածած է, սկսելով Նաւասարդ մէկէն, իսկ Տէր Խորայէլ Հոռոմագիրը, որ կը սկսէր Յունուար մէկով: բայց երկուքն ալ Սարկաւազի հաստատուն տոմարը կիրարկած են հայ ամսթիւը նշելով:

Գրիգոր է. Անաւարզեցի կառողիկոսը<sup>64</sup> ժդ. զարու վերջերն ալ կազմած է ուրիշ Յայսմաւուրք մը, որ կը սկսի Մեպտեմբեր ութուգ, ինչպէս կը սկսի Բիւզանդական ծէսի ծխական տարին: Արդէն Գրիգոր Կաթ. իր Յայսմաւուրքին մէջ կ'որդեզրէ բացի նախորդներուն սուրբերին նաև Յոյն, Լատին եւ Ասորի սուրբերու վարքեր, անոնց թուականներուն հետ: Եւ առաջին անգամ ըլլալով կ'ընդունի նաև լատիններու եւ բիւզանդացիներու թուականները Յիսուսի Ծննդեան տօնին Դեկ. 25, եւ ըստ այնմ Յունուար մէկ՝ Թիվատութիւն Քրիստոսի, Փետր. երկու՝ քատանօրեայ Գալուստ Քրիստոսի ի տաճարն, Մարտ 25՝ Աւետամն Աստուածածնի<sup>65</sup>:

Ինկ այս զարուն յիշեալ Տօնացոյցին մէջ (Գրագարկի 1287ի) կը տեսնենք Աստուածածնի երեք նոր տօները. Ծնունդը (Մեպտ. Տիկ), Ընծայումը (Նոյ. 21ին) Անարատ Յղութիւն (Դեկ. 8-9ին) երկուքն ալ նշանակուած քովէ քով<sup>66</sup>:

Աւետման տօնը հազար թուականի տաենները մտած կը կարծենք, քանի որ Աստուածիր տօնացուցակին հայադիր տոմարին մէջ նշանակ-

63. Կիրակոս Գանձմակցի պատմիչը իր պատմութիւնը կ'աւարտէ Հայոց 714 թուականին, այս է 1285ին. այս Կիրակոսի Յայսմաւուրքը կազմուած 2ԺԲ=1289 թուականին: Տե՛ս Ալեքս. Հ. Պ., Հայապատում, (Պատմիչ), էջ 266; ԱՍ.ՐԳԻՍԵԱՆ Հ. Պ., Բագդ. 1949, էջ 59, ձև. 11:
64. ԱՍ.ՐԳԻՍԵԱՆ Հ. Պ., Գրիգոր Կաթ. Անաւարզեցի Մատենագիր (Յայսմաւուրքը), Բագդ. 1949, էջ 58-66:
65. Միսի Ժողովը ըստունեցաւ այս ծխական տօներու փոփոխութիւնը 1307ին: Տե՛ս ՊԱ.ՃԵԱՆ Հ. Ա., Պատմութիւն Կարողիկէ Վարդապետութեամ ի Հայս, Վիեննա, 1878, էջ 273-281: Այս փոփոխութիւնները կը պահէ տակաւին Հայ կաթողիկէ Համայնքը:
66. Բայց այս թուականին առաջ անոնք մտած էին, քանի որ Ծննդեան նարականը «երգեց որդիք Միովել» զրած է Յանոր Ա կաթողիկոս (1268-86). Վարդան Արեւելցին ալ զրած է Յանակի և Անայի տօնին Նարականը, որ Անարատ Յղութիւն տօնին ալ կ'երգցուի: Մինչ Աւետման տօնինը, հազար թուականին քիչ ետք Գրիգոր Վկայակիր զրած է: ԱՆ.ԱՍԵԱՆ Յ., Մատենագրական բնագիրներ եւ ձեռագրաց ցուցակներ, Երևան, 1959, էջ 30, 31:

ուած է նաւասարդ ժե կամ ժե Աւետեաց Աստուածածնի: Արդ Աւետումը Ապրիլ 6 կը տօնուէքր, ուստի այս զուգաղլպումը կրնար հանդիսիլ 1000-1003 տարիներուն: Եւ արդէն Յովհաննէս Սարկաւադ վարդապետի նոր տոմարին (1084) մէջ կը գտնենք այս տօնին յիշառակութիւնը:

Հուսկ Վերափուման կամ Աստուածածնի տօնը՝ Երուսաղէմի ճաշոցին համաձայն 15 Օգոստոսին կը տօնուէքր Ե. դարէն սկսեալ: Բայց այս (ԺԳ դարու) տօնացոյցին մէջ նշանակուած է եռօրեայով, որ արդէն Շնորհալիի տաեն պէտք է եղած ըլլայ եւ ան չարաղրած է Բ. եւ Գ. օրերու շարականները: Իսկ յետոյ Գրիգոր Տաթևացին իննօրեայի պիտի վերածէ:

#### 4. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՄԱՐԸ

Հայոց քաղաքական տոմարը, որով տարիները կը նշուէին, հիմնուած Հայ թագաւորին գահակալութեան վրայ. ուստի հարկ էր նախ ճանչնալ այդ տարին ճշտելու համար յիշուած թուականը: Այսպէս, Կորիւնի քով Գրոց գիւտը յիշուած է «ի վեցերորդ ամի Վռամշապհոյ»: Եւ քանի որ ան կու տայ նաեւ ուրիշ տարիներիւմը, որ է «Եւ ի վարութենէ Հայոց մինչեւ ցվահնման սրբոյն՝ ամք երեսուն եւ հինգ», կարելի է Մաշտոցի մահուան տարին ստուգելով, ճանչնալ Գրոց գիւտի թուականը եւ անկէ համեցնել Վռամշապուհ թագաւորի գահակալութեան պաշտօնական տարին<sup>67</sup>:

Արդ՝ Մաշտոցի մահը տեղի ունեցաւ Յաղկերտ Բ. ի առաջին տարին, այն է 439/440: Ուստի Վռամշապուհ թագաւորին պաշտօնական գահակալութիւնը պէտք է գնել 400ին, եւ անոր վեցերորդ տարին՝ 405 թուականը<sup>68</sup>:

Երբ Հայոց թագաւորները դաղրեցան իշխելէ՝ Հայոց թուականը սկսաւ նշուիլ Պարսից թագաւորին գահակալութեան տարիներով: Այսպէս նոյն Կորիւնի քով կը տեսնենք որ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի մահուան տարիները նշանակուած են՝ Երկրորդ Յաղկերտի առաջին տարին, որ է 439/440<sup>69</sup>: Եղիշէի քով գերի տարուած Հայ իշխաններու վերագարձը Հայաստան նշանակուած է Պերող արքային

67. ԿՈՐԻՒՆ, Վարք Մաշտոցի, Վենետիկ, 1894, էջ 20, 48:

68. ԱՆԱՆԵԱՆ Հ. Պ., Վարք սուբր Մեսրոպ Մաշտոցի, Վենետիկ 1967, էջ 454 եւ յէ:

69. ԿՈՐԻՒՆ, անդ, էջ 41:

վեցերորդ տարին, այն է 467<sup>70</sup>: Գիրք թղթոցի մէջ տեղի ունեցող ժողովներուն թուականները Զ-ի գարերուն նշանակուած են Պարսից թագաւորներու զահակալութեան թուականներով<sup>71</sup>. Նոյնպէս Սերէսով Պատմութեան մէջ, որ կը հանի մինչև Պարսից թագաւորութեան վախճանը. և ապա կը յիշէ Յունաց կայսրերուն զահակալութեան տարին<sup>72</sup>:

Այս քաղաքական տարին 365 օրերէ կազմուած էր և 12 ամիսներէ, որոնք ամէնքն ալ 30 օրեր ունէին, և աւելցած հինգ օրերը «Աւելիաց» կը կոչուէին: Այս պարագայէն առաջ կու գար որ ամէն չորս տարին՝ օր մը համ մնար տարին, քանի որ ամէն տարուայ վեց ժամերը նկատի տանուած չէին տարուան ամբողջացման համար, այսինքն նահանջ տարի չկար:

Եկեղեցական տարին ու տօնացոյցը հայ եկեղեցւոյ մէջ կը գործածուէր զրացի եկեղեցիներուն հետ, այսինքն Յուլիան տոմարին համաձայն, քանի որ զլիսաւոր մէծ տօները և սուրբերը այդ տոմարով նշանակուած էին. Յայտնութեան եւ Ծննդեան օրը՝ Յունուար վեցին, Զատիկը և անոր յարակից տօնակատարութիւնները, եւն.: Յուլիան տոմարը, հայ տոմարին նկատմամբ, հաստատուն էր, քանի որ տարին 365 օր եւ վեց ժամ կը հաշուէր և ամէն չորս տարին՝ նահանջ տարի ըլլալով, Փետրուարի վրայ օր մը կ'աւելինար:

Տեսանք որ հայ եկեղեցւոյ Տօնացոյցը Երուսաղէմի ճաշոցին համաձայն կը կատարուէր թէ! Տէրունական տօներուն եւ թէ որոշ սուրբերունը, սակայն անոնց հետ կային հայ սուրբերու տօներն ալ, ըստ հայ տոմարի ամսաթիւերուն:

Եկեղեցւոյ մէջ Զատիկի տօնը զատուեցաւ Հրէից զատիկէն, և կը կատարուէր զարնան նոր լուսնին առաջին կիրակին: Այս թուականը որոշելու համար սկիզբէն կազմուեցան զատիկը գտնելու ցուցակներ: Նիկոյ ժողովքը (325ին) որոշեց որ ամէն տեղ Զատիկը նոյն թուականին տօնուի: Այս կանոնին գործադրութեան համար զիտնականներ աշխատեցան հաստատուն ցուցով մը կազմել. Անդքէաս Ազերասն զրացին, անդքազանալով որ 532 տարուան շրջանին գարնանային լուսինը և անոր յաջորդող Կիրակին ծայրէն նոյն ատենները կը հանդիպի, կազմեց 200 տարուան զատիկներու ցուցակը, որուն սկիզբը Յ.թ. 20 թուականին էր, քայլ ինք կը սկսէր 353 թուականէն, այսինքն Նիկոյ ժողովէն յետոյ:

Այս ցուցակը բոլոր քրիստոնեայ աշխարհին ծառայեց որոշելու ամէն տարուան Զատիկը: Սակայն, եթի վերջացաւ 200 տարուան չըր-

70. ԵՊՇԸ, Պատմութիւն Վարդանայ և Հայոց պատերազմին, Վենետիկ, 1893, էջ 381-2:

71. Գիրք Թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 41:

72. ՍեբէկոՍ, Պատմութիւն, Հայոց ԱԲԳԱՐԵԱՆ, Երևան, 1979, էջ 163, 169, եւն.:

ջանը (552ի) որոշ շփոթութիւն մը առաջ եկաւ: Ինը տարի տեսեց այս շփոթութիւնը, մինչեւ որ էաս Աղեքսանդրացին կազմեց 532 տարուան շընանի զատիկներուն ցուցակը, սկսելով 553 թուականէն: Հայ պատմագրիներուն քով այս կարգաւորութիւնը կ'ընծայուի Մովսէս կաթողիկոսին, որ կաթողիկոս էր 570-600: Մինչ պատմականօրէն այդ թուականներուն՝ Ներսէս Բ. Բագրեւանդացին էր կաթողիկոսը (548-557): Այս պատճառաւ ալ Ասողիկ՝ Ներսէսի եւ անոր գումարած Դուինի ժողովին կը վերագրէ Հայ թուականին հաստատութիւնը:

Տեսանք վերեւ Զատկական ցուցակին կազմութեան մասին եղած կարծիքները, եւ թէ զանազան պատմագէտներ տարրեր կաթողիկոսներու կը վերագրեն անոր կազմութեան ժամանակը<sup>73</sup>: Բայց այդ ցուցակը սկզբնարար եկեղեցական ծօնացոյց մը ըլլալու սահմանուած էր եւ բաւական ուշ ատեն զարձաւ քաղաքական տոմար: Ասողիկի վկայութիւնը քաղաքական տոմարին նկատմամբ է, եւ ինքն ալ իրեւ քաղաքական տոմար կը գործածէ զայն:

«Եւ ի սորա (Մժեժայ) եւթներորդ ամին եկաց կաթողիկոս Տէր Ներսէս ի գաւառէն Բագրեւանդայ, ի գեղջէն Աշտարակաց՝ ամս Թ: Սա ի չորրորդ ամի Հայրապետութեան իւրոյ եւ ի տասներորդ ամի իշխանութեան Մժեժայ արար ժողովի ի քաղաքն Դուին. եւ էին զիսաւորք ժողովոյն Պետրոս եպիսկոպոս քերթող Միւնեաց, եւ Ներշապուէ ի Տարաւոյ: Եւ կարգեցին զիտուականն Հայոց ի ԺԴ Յուստինիանոսի կայսեր (527-565) որ զուրբն Սովիա չինեաց, եւ ի ԻԴ Խոսրովայ որդւոյ Կաւատայ Պարսից արքայի (531-579) յորում ամի սուրբն Ցիղիտուովիտ կատարեցաւ ի Քրիստոս: Եւ Հայք յայնմ ամի եւ յայնմ ժամանակի ի բաց կացին ի Յունաց Հալորդութենէ: Եւ էր Յունաց թուականն ՅԴ (304-553), ի. ամէն Փիլիպպոսի կայսեր: Եւ ժողովին ամենայն ժամանակն ի ծննդենէ Փրկչին մինչեւ ցժողովն Դունոյ եւ ցթուականն Հայոց ամք ՇԾԳ (553) եւ ի լուսաւորութենէ սրբոյն Գրիգորի, որ է սկիզբն աստուածածնաւթութեան աշխարհիս Հայոց, ամք ՄԾԲ (252)»<sup>74</sup>:

Ասողիկի այս տեղեկութիւնը որ ճշգրիտ ու լման է, տեղի տուած է որոշ թիւրիմացութեան, կարծել տալով՝ թէ Հայ քաղաքական տոմարը հաստատուած ըլլայ Ներսէս Բ. կաթողիկոսին օրով 553 թուականին. մինչեւ այս թուականը Անանիա Շիրակացիի կազմած զատկական ցուցակն է որ ան կազմեց Անաստաս կաթողիկոսին (661-667) հրամանով իրբ անշարժ տոմար:

Ան կ'ուզէր պաշտօնապէս ալ վաւերացնել ժողովով. ինչ որ չհասաւ ընել: Ի՞նչ էր այս «անշարժ» տոմարը: Բարերախտարար Անանիա Շի-

73. ԱՆԱՆԵԱՆ Հ. Պ., անդ, Բագր., 1993, էջ 20-22:

74. Ա.ՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիեզերական, Մ. Պետերսուրկ, 1885, էջ 82-83:

բակացիի կազմած այս տոմարը հասած է մեզի, որով կրնանք դատել թէ ի՞նչ պէտք էր ըլլալ ան: Այսինքն ցուցակ մըն է, որ 19 սիւնակներու բաժնուած է եւ ցոյց կու տայ տարուան կարեւոր թուականներ, մասնաւրպէս Յայտնութեան եւ Զատիկի թուականը, սկսեալ 553 թուականէն մինչեւ 1084 թուականը, այն է 532 տարուան շրջանը: Ցուցակը կոչուած է «ԾԼԲ բոլորակ Անանիայի Շիրակացւոյ համարովի»<sup>75</sup>: Ինչու հաստատուն կամ անշարժ կոչուած է այս տոմարը. կարելի է ենթագրել որ այս ցուցակով, ուր Զատիկի եւ ա'լլ թուականները նշանակուած են Յուլեան անշարժ տոմարով, անոնց դիմաց դրուած են հայ շարժական տոմարի համապատասխան թուականներն ալ. այնպէս որ հայ թուականը գործածովը գիտէ թէ այդ տարին Զատիկը, որուն ծանօթ էր Յուլեան տոմարի թուականէն, ո՞ր օրը կ'իյնար Հայոց տոմարով: Այսպէս 553ի Զատիկը, որ Ապրիլ 20ին էր, կը հանդիպէր Մարերի 14ին:

Ե՞րբ սկսաւ գործածուիլ Հայոց թուականը իրը քաղաքական տոմար: Անշուշտ Անանիայի կազմած ցուցակէն առաջ չէր կրնար գործածուած ըլլալ, այսինքն եօթներորդ զարու կէսէն առաջ. ուստի բոլոր այն յիշատակարանները, կամ պատմական գրութիւնները, որոնք կը յիշեն Հայոց թուականը այդ զարէն առաջ, չեն կրնար հարազատ նկատուիլ: Բայց Անանիա Շիրակացիին յետոյ ալ բաւական ատեն անցած է՝ անոր կազմած տոմարը 553էն սկսեալ, նկատել Հայոց թուական:

Տեսանք թէ Պարսից վերջին թագաւոր Յազկերտ Գ. էն յետոյ Հայոց մէջ այլ եւս Պարսից թագաւորին գահակալութեան տարիով չեն նշանակեր մեր պատմիչները քաղաքական թուականը: Այսպէս Սերէոս, որ մինչեւ վերջ Պարսից թագաւորին գահակալութիւնը իրը թուական գործածած էր, Յազկերտ Գ. էն ետք կը գործածէ Յունաց կամ Բիւզանդացիներու կայսեր գահակալութեան տարին: Նմանապէս Ղեղնդ Երէց, ութերորդ զարու վերջերը, իր պատմութեան մէջ կը նշէ Յունաց կայսեր գահակալութեան տարին իրը թուական:

Առաջին անգամ Ասողիկ Պատմիչին քով կը գտնենք Հայոց թուականին հաստատութեան հաւաստումը փրկչական 553 տարին, որմէ յետոյ կը յիշէ Մահմետի երեւումը «ի Կլ» թուականին Հայոց: Ուստի յաջորդարար այլեւս կը գործածէ այս թուականը իր պատմական դէպքերը նշած ատեն: Իրեն ժամանակակից Թովման Արձրունին ալ Հայոց թուականը կ'օգտագործէ: Բայց այս պատմագիրներէն առաջ ունինք Շիրակաւանի ժողովքին յիշատակարանը, ուր յիշուած է ՅԺԱ թուական Հայոց, երբ Փոտի նամակը հասաւ Հայաստան: Նմանապէս Մլքէի աւետարանին կողքին նշանակուած ՅԺԱ թուականը<sup>76</sup>: Ուստի կրնանք

75. ԱՆԱՆԻԱ. ՇիրԱԿԱՅԻ, Մատենագրութիւնը, Երևան, 1944, էջ 263. (Հրա. Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ):

76. ԱՆԱՆԵԱՆ Հ. Պ., Զատիկիա Կարողիկոսի բղբակցութիւնը Փոտ Պատրիարքին հետ,

վստահօրէն ըսել թէ թ. դարուն արգէն կար գործածութիւնը Հայ թուականին իբր քաղաքական տոմար Հայոց: Ասկէ առաջ յիշատակուած կան քանի մը յիշատակարաններ ուր հայկական թուականը գործածուած է, բայց հարազատ չեն կրնար ըլլալ. այսպէս «ի թուականին Հայոց Այ ամին եւ ի հայրապետութեան Տեառն Արքահամու եկին ասորիք...»<sup>75</sup>: Այս թուականը Լ.է=586, որ չի յարմարիր նոյն իսկ Արքահամ կաթողիկոսի օրերուն, չի կրնար հարազատ ըլլալ, երբ տակաւին Շիրակացիի կազմած ցուցակը չկար: Նմանապէս հետեւալը. «Եւ արդ յես բազում ժամանակաց գրեաց զգիրս զայս իրբեւ կամեցաւ Աստուած հասոյց զմեզ ի ժամանակս յայս, յորում եւթանասուն եւ վեց էր թուականն Հայոց (76=627), ես Գուրգէն քարտուզարս Հայոց մեծաց եւ սուրբ թագաւորաց պոտոսպաթար (առաջին սուսերակիր) ստացող եղի գրոցս այստ: Բայց զարմանալի է (զի) ի նախակի յիշատակի գրոցս այսմիկ եթէ դրեցաւ էակքս հրամանաւ թարգմանեալ ի յունաց ի Հայս Յովհաննիսի Հայոց կաթողիկոսի Գարագենեցւոյ ի քսաներորդի հինգերորդի թուականին Հայոց»<sup>76</sup>:

Հոս 25=576 թուականը, որ ամէնէն հին նշումը կրնայ նկատուիլ Հայոց թուականին յիշատակութեան, կը համապատասխանէ Յովհաննէս Կաթողիկոսին տարիներուն (557-574): Հոս ալ հարազատ թուականի մը դիմացը չենք, եթէ չենթադրենք սիսալ, եւ կարդանք «Հարիւր եւթանասուն եւ վեց» որ կ'ըլլայ 627 տարին: Այս թուականներուն Յունաց կայսր էր Հերակլ, որ ըստ Սերէսոսի, Պարսից դէմ երթալէն առաջ, իր որդին նստեցուց Պոլոյ մէջ իբր գահակից<sup>77</sup>: Յիշատակարանին մէջ Գուրգէն՝ սուրբ թագաւորաց պոտոսպատառ կը կոչէ ինքինքը, «թագաւորաց» յոդակի հոլով, որ կը յարմարի Հերակլ եւ Կոստանդին թագաւորներու:

«Յամին չորրորդի առաջներորդի թուականին Հայոց մինչեւ ի ըստապա նուազեալ էր մոգութիւն իշխանութեան Պարսից...»<sup>78</sup>: Հոս յայտնի սիսալ մը կայ «չորրորդի առաջներորդի», այսինքն ԴԱ, որ պէտք է կարդալ գուցէ «Յամի հարիւրերորդի առաջներորդի», այսինքն 101=652 թուականը, որ իրապէս Պարսից իշխանութեան նուազելուն կը համապատասխանէ, այսինքն Յազկերտ Գ.ի մահուան թուականին 652ին, որ պիտի կազմէ պարսից թուականին սկիզբը:

«Մագաղաթեայ խիստ մաշած երեք թղթեր գտնուած 1329ին, Մաղարթայ վանքին Յովհաննէս վարդապետի կողմից, որ քաղել է իր

75. Վենետիկ, 1992, էջ 40: ԱնԱՆԵԱՆ Հ. Պ., Արձունիաց տոհմի աւետարամբ Մ.ի բագուհին անունով ծանօթ, Բազմ. 1994, էջ 117:

77. ԿերՄԿՈՍ ԳԱՆԶԱԿԵՑԻ, Պատմութիւն, անդ, էջ 29:

78. ՍԵՐԷՍՈՍ, Պատմութիւն, անդ, էջ 124:

79. ՅՈՎՀԵՓԱՆՆՅ Գ., Յիշատակարամի, անդ, էջ 17-18:

80. Վարք եւ վկայաբանութիւնն Արքոց, անդ, էջ 7:

տեղեկութիւնը Հայոց Դ. թուականին մի գրութիւնից»<sup>81</sup>: Հոս ալ յիշատակուած Դ. Հայոց թուականը, որ է 649 տարին, կ'ենթագրենք որ յետագայ գրիչ մը զրած ըլլայ նման թուական: Իսկ Անանիա Շիրակացին, որ Զատկական ՇԼԲ ցուցակը չինած է, ինքն անգամ չի գործածեր Հայոց թուականը, այլ փրկչական թուականով կը նշէ իր ինքնակենսագրութիւնը. «Վասն որոյ եւ իմ խնդրեալ բազում աշխատութեամբ եւ ճշտի փոյթի մէջ առեալ բերի գեղեց յերկիրո Հայոց... եւ սկիզբն քանիութեան բերման թուիս՝ յարժամ լցեալ էր ՈԿԲ (668) ամի կուսական յարգանցէ Աստուծոյն Բանի եւ ի մետասաներորդի իմ շրջագայութեան ես Անանիա Շիրակացի»<sup>82</sup>:

Ուստի 668 թուականէն եւ գեռ անկէ յետոյ հայ քաղաքական տումարը, գործածութեան մասձ չէ: Բայց ունինք վկայութիւն մը Մովսէս Կաղանկատուացիի Պատմութեան մէջ, որ ասարօրինակ ձեւով Շիրակացիի տումարը կը գործածէ իրի քաղաքական թուական: «Ես զի յաւելեալ ժամանակն յետո կոյս պիերն պահանջէ ի մէնջ պատմել, սկսայց յառաջին Ժ. նահանջէն Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Մեհեկանի ամսոյ, ի Լե ամէն Խոսրովու Որմզդեան արքայից արքայի»: Հոս «Ժ. նահանջը», որ կը համապատասխանէ Խոսրով արքայի (590-628) Լե. ասարուան (624), միայն Անանիա Շիրակացիին զատկական ցուցակով կրնայ ճանչցուիլ, ուր սկսեալ 552էն ամէն չորս տարին նշանակուած են նաևն նահանջ ասարուան համապատասխանող թիւերը. ուստի Ժ. նահանջը ՀԲ (72+552=624) թուականին ցոյց կու տայ: Եւ նոյն ցուցակին համաձայն Յայտնութեան տօնը կը հանդիպի Մեհեկան ամսուն (Ժէ):<sup>83</sup>

Բայց համգոյն հայ տումարով նշանակուած թուական մը կը գտնէնք հետեւեալ յիշատակարանին մէջ. «Մինչեւ ցՃՇԵ թուականն (706) նորոյ տումարիս լինի այս, յորում արար նաւակատիս եկեղեցւոյն Վարդանակերտի Գագիկ Կամսարական եւ եհաս լուր աւետեաց թէ Շուշան Կամսարական, զուստը Վահանայ Պատրիկի, զիտառովանող անուն ժառանգեաց վասն Քրիստոսի Աստուծոյ չարչարեալ ի Խոտան Միջագետացն»<sup>84</sup>: Հոս Հայոց թուականը ՆՈՐ տումար կը կոչուի՝ նըշան թէ նոր սկսած էր 700ի ատեները գործածութեան մտած ըլլայ Հայոց թուականը:

81. ՅՈՒՍ;ՓԵԱՆՑ Գ., անդ, էջ 46:

82. ՀԱՅՐՍ.ՊԵՏԵՆՑ Ս., Անանիա Շիրակացու կեամբն ու գործութեուրինը, «Գիտական սիթերու ժողովածու», թիւ 1, Երեւան, 1941, էջ 6: ԱՆԱՆԻԱ. ՇԻՐԱԿԱՑԻ, Մատենագրութիւնը, Երեւան, 1944, էջ 296:

83. ՄՈՎՍԷՍ ԿԱՂԱՎԱՆԱՏՈՒԱՅԻ, Պատմութիւմ Ազուամից աշխարհի, Երեւան, 1983, էջ 128. (Հրա. Վ. ԱԲԱՔԵԼԵԱՆ):

84. ՅՈՒՍ;ՓԵԱՆՑ Գ., Յիշատակարան Զեռ. անդ, էջ 52:

Ասկէ առաջ ունինք Ստեփանոս Օրպելեանի տեղեկութիւնը՝ Տօնականին կազմութեան մասին, Սողոմոն Մաքենոցաց վանահօր կողմէն. «Որ եւ յօրինեաց պայծառացուցիչն աօնից տէրունականաց եւ յիշատակաց մարտիրոսաց զօնականն ի ՃՇ թուին Հայոց»<sup>85</sup>. այսինքն 701 թուականին: Այս վկայութենէն կարելի է հետեւցնել թէ Սողոմոն Մաքենոցաց Հայրը Տօնականը կազմելուն սկսած ըլլայ Հայոց թուականը գործածել, եւ իր օրով մտած ըլլայ Հայ տոմարին կամ թուականին գործածութիւնը մէր մօտ, սկսելով վկայաբանութիւններու մէջ նախ կիրարկութիւն եւ յետոյ պատմական դէպքերուն ալ անցնիլ: Արդարեւ տակաւին ութերորդ դարուն մէջ Դեւոնդ Պատմէր կը գործածէ Յունաց կահակալութեան եւ յետոյ Արար Խալիֆաներու գահակալութեան թուականները: Բայց իններորդ դարէն հասած աւետարաններու յիշատակարանները արգէն իսկ Հայ տոմարի թուականը կը գործածեն, այսպէս Մլքէի աւետարանը ունի ՅԺԱ թուականը: Ուստի կրնանք եզրակացնել թէ ութերորդ դարու սկիզբը, այն է 701 տարին Հայոց տոմարը սկսած ըլլայ գործածութիւն նախ տօնականին կազմութեամբ ՃՇ թուին Հայոց եւ յետոյ անցած պատմական դէպքերու համար:

Եզրակացներով ըստնք թէ՝ Հայ եկեղեցւոյ Տօնացոյցը դարերու ընթացքին՝ սկսելով Ե. դարէն, զարգացաւ եւ գտաւ իր ներկայ վիճակը:

1) Փաւստոս Բիւզանդի քով կը գտնինք ականատեսի վկայութիւնը՝ թէ 359 թուականին, Օգոստոս 29ին, Երուսաղէմի ճաշոցին համաձայն Յովհաննէս Մկրտիչի տօնն էր, Բագաւանի մէջ, ուր Ներսէս մէծ հրաւիրուած էր Արշակ թագաւորէն եւ եկած էր կատարելու նոյն սուրբին տօնը, որ այդ տարին կը հանդիպէր Կիրակի օր մը եւ Նաւասարդ մէկին: Այս վկայութեան վրայ հիմնուած յետապային հայ Տօնացոյցը կազմողները միշտ նաւասարդ մէկը տօն Յովհաննու Մկրտիչի նշանակած են:

2) Բայց նկատի առած, որ մեր Տօնացոյցը ըստ հայ շարժական տօմարին հետեւելով նաւասարդ մէկը ամէն չորս տարին մէկ օրով ես կը մնար, ուստի Օգոստոս 29 օրուան հետ գուշադիպումը տարիներու ընթացքին կը հետանար: Ե. դարուն սկիզբները Օգոստոս 29ի տօնը հանդիպեցաւ Սահմի եօթ օրուան. եւ այդ շրջանին Աղաթանգեղոսի երկրորդ խմբագրութեան ատեն Յովհաննէս Մկրտիչի տօնը, որ Գրիգոր Լուսաւորիչ կը հաստատէր Տարօնի մէջ, Սահմի եօթ ըսուած է Աղաթանգեղոսի խմբագրէն:

85. ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, Պատմուրիմ Տամն Սիսական, Մասկուա, 1861, էջ 96: Տէ՛ս Ե. ԳԱԼՍՏԵԱՆ, Ցշուումներ Ստեփանոս Սիւնեցու կենսագրութեան մէջ, «Հռոմ-լլայ» Տարեգիրք, 1983, էջ 148-9:

3) Այս երկու վկայութիւններու վրայ հիմնուած հաստատուեցան Յովհաննէս Մկրտիչի երեք եւ ապա չորս տօները, իւրաքանչիւրը տարբեր պարագաներ նշանակելով: Տօն ծննդեան Կարապետին, տօն զիլսատման Մկրտչին, տօն գիւտի մարմնոյն եւ տօն փոխադրութեան նշանաբաց ի հայս ընդ Աթանագինէսի վկային:

4) Հայ եկեղեցւոյ Տօնացոյցը սկիզբէն երկու տոմարով առաջ կ'երթար: Յովկեան տոմարը կը գործածուէր Զատիկի եւ սրբոց տօներուն համար, որոնք նշանակուած էին Երուսաղէմի ճաշոցին մէջ, թարգմանուած արդէն Եղարէն: Խոկ Հայ տոմարը կը գործածուէր Հայ սուրբերու տօներուն համար: Այսպէս Յովհաննէս Մկրտչի տօնը, բացի Օգոստոս 29էն, ունէր նաւասարդ մէկ եւ Սահմի եօթ օրերու յիշտակը: Հոփիսիմեանց տօնը Հոռի Զ, եւ Ս. Սահմի նաւասարդ Լ (30) եւ Ս. Մեսրոպ Մեհեկան ԺԳ (13), եւն. :

5) Այս զոյզ տոմարներու գործածութիւնը դիւրացնելու նպատակով Անանիա Շիրակացին է, զարուն Անաստաս Կաթողիկոսին հրամանով կազմեց Զատիկի ՇԼԲ շրջանի զոյզ ցանկը, ուր նշանակուած էին Զատիկի օրերը ամէն տարուան համար, թէ՝ Յովկեան տոմարով եւ թէ՝ համապատասխան Հայոց տոմարով:

6) Փ. զարուն վերջերը կամ լաւ եւս հոգար թուականին Ասոմ Վարագացին կազմեց Տօնացոյց մը՝ զոյզ տոմարներէ, որ կոչուեցաւ Աստմագիր. այս Հեղինակը տարբեր անձ է քան Գագիկ Ասոմայ վանքին վանահայրը, յիշուած Ասողիկէն, որ հաւաքած է սուրբերու վարքեր, որ նոյնպէս կոչուած է Աստմագիր:

7) Հուսկ ԺԳ. զարուն Տէր Խորայէլ եւ Կիրակոս Արեւելցին կազմեցին Յայսմաւուքը կոչուած՝ սուրբերու վարքեր պարունակող հաւաքածոները, նշելով անոնց յիշատակի օրերը հաստատուն տոմարով, այսինքն Սարկաւագ վարդապետի 1084ին կազմած նոր տոմարին համաձայն: Զայն որդեգրեցին Դրազարկի վանքին երկու վարդապետներ, Գէորգ եւ Կիրակոս, եւ ունեցանք այսօրուան Տօնացոյցը:

8) Հուսկ Անանիա Շիրակացիի կազմած զատկական ցուցակը Ը. դարու սկիզբները կը զարուայ քաղաքական տոմար, այսինքն անով կը նշանակուին պատմական դէպքերը Հայ պատմիչներու կողմէ, մինչ առաջ կամ կամ պարսիկ կամ թիւզանդացի թագաւորներու գահակալութեան տարիներով կը նշանակէին, Հայոց թագաւորութիւնը վերնալէն յիտոյ:

(Ծար. 2 եւ վերջ)

Հ. ՊՕՂՈՍ ՎՐԴ. ԱՆԱՆԵԱՆ